



# Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ՀՐԱՄԱՆԻ ՏԱՐ  
ԹԻՒ 4.

ԱՐԴ 30.  
1870.

Ա Զ Գ Ա Յ Ի Ն , Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ո Կ Ա Ն Ե Խ Գ Ր Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ո Կ Ա Ն Ք

Վարսամայի Վիօնիւ խոռացածուած  
Դապրոցիա հանդիսին մէջ կարդաց-  
ւած ճառ երմ ու բանտիրականը և  
հաւասիկ կը գնեմք Վիօնի մէջ իր բն  
աշակերտաց գրչի արդիւնքը, ոչ որ-  
պէս կատարեալ, այլ պազէս աշխակեր-  
տի գրութիւն, որ շատ պէտքեր կու-  
նենայ դեռ եւս կատարեալ ըլլովու .

ՄԵԾՈՒՅՆԱՄ ՄԵԲԱԶԱՆ ՀԱՅՐ

ԵԽ ՎԱԵՄԱՇՈՒՔ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ

Վերկայ գարուս ստիրութիւնը  
կը պատարակէ այն մարդիկը որը կ'երկ-  
բային կամ կ'ամշնան բարի գործ գոր-  
ծելուն մէջ . և քաջալերութիւն կը

քարոզէ այսինքն ամենեւին չը վախ-  
նալ և անակնած դիմօք յառաջել ՚ի  
բարեգործութիւնս : Վրդէն յայսնի  
է որ ընթերցափրութիւնը կամ թէ  
նցնին վեց ճառելով քիչ մը յորդո-  
րական խօսին ալ արժանաւոր գործոց  
կարդին կը մերաբերի . ուստի և այս  
երկուքէն մէկուն պարտպողն ալ ՚ի  
հարկէնէ որ առանց ամենեւին ակնա-  
ծելու իրաւունք աւենայ մարդկան  
առջւու յառ աֆելու .

Այն եզրակացութեան քաջոյե-  
րութիւնն աղջուութեամբ և ուժգին  
կը մզէ զմէզ իր բեւ փորձ մենամար-  
տի մանել և ելել հանդիսիս ատեա-  
նիր , ուրիէ և քանի մը խօսր ու զգել

մեծանձն և բղձակամք հանդիսատեսաց խմբեակիս : Յէ՛ և անկարող մը տօք , առկայն ըղձակամք սրտով պիտի խօսիմք մարդկային կրթութիւնը գառատիարակութիւնէ յառաջ գոլուն վրայ մեր գիմայցն ունենալով Պլուտարքեայ խօսուածքը թէ՝ “ընութիւնն զայր ամբիծ գլխովին և ամենակատար ՚ի վեր բերել ոչ ունի” :

Յայսինի է ամենուն որ ամեն բանական էակ ունի բանական հոգի . հետեւապէս միտք և կամք , ունի մը տածողութիւն և խոհականութիւն , բայց ոչ հաւասարապէս : Քանզի բանականութիւնը , որ միմիայն մարդուս յատկութիւնն է , և անոր բնութիւնը կը յայսինէ , ոչ հաւասարապէս ներգործած է ամեն անհատի մէջ , այլ ոմանց շատ և ոմանց քիչ , ինչպէս արդէն կը աեսնեմք մեր տեսութիւններուն մէջ , որչափ զանազանութիւնն կը տեսնեմք մարդոց , այնչափ ալ մը տածողութեանց տարբերութիւնն , որոնց մէջ այնպէս հրաշալի կը գործէ բանականութիւնը որ , կարծես թէ արարած չեն : Կան ալ մարդիկ որոնց գործերն այնչափ ցուրտ են որ կարծես անոնք ալ բանականութիւնն չեն առաջնորդուիր : Ալ զանուին շատ տեղեր արարածներ , որնք ամենեւին չգիտեն թէ ինչ է մարդկութիւնը և ինչ արժեք ունի և թէ արդեօք տարբերութիւնն մը կեցած կընա՞յ ըլլալ մարդոց մէջ , Վմենեւին չեն դիտեր որ արդեօք մարդկութեան յոտկութիւնը պոցձառացնելու գարման մը կայ և կընա՞յ ըլլալ : Չեն գիտեր թէ ինչ է կրթութիւնը կամ գառատիարակութիւնը և ինչ հետեւութիւնը կընայ ունենալ . շատ չերկարցընենք խօսքերնիս , վերջապէս ը գիտեն թէ ինչ է բանականութիւնը , և ինչ կը պահանջէ իւր ենթակայներէն : Ու-

րեմն այն մարդը որ իւր պաշտօնի կամ լաւ եւս է լսել իւր յասկութեալ վերաբերեալ դործը ը գիտեր և ը ճանչնար , այն մարդը որ իր արժեքը և պատիւը ը գիտեր և ը ճանչնար , ինչպէս կարելի է ճանչնայ միւս արարածներն ալ , և ինչպէս կարելի է բանականութեան պաշտօնն ամենի վարսած ըլլայ , որ է Վատուծոյ նմանիլ որ անկարելի է մարդուն համար , և թէ ը կարողանայ ճանաչել բնութեալ բոլոր արարածները : Վանականութիւնն մտածողութիւն և խոհականութիւն կը պահանջէ իւր ենթակայներէն , և ինչպէս կարելի է գերագոյն սեպուիլ միւս արարածներէն , մինչ անոնցմէ տարբերութիւնը մը չ'ունի . ինչպէս կարելի է անոնցմէ տարբերիլ քանի որ բանականութիւնը ը ներդործէր բացարձակութէս : Աթէ կերպարանոր պիտի ըսեմք , մարդկութիւնը արտօրին երեւոյթի վրայ չ'է . իսկ եթէ մոտացողութեամք կամ խոհականութիւնը ըսեմք , արդէն ինքը անոնցմէ այնչափ հեռացեր է որ ամենեւին յստ ը կայ վերատին մօտենալուն . և ահա սցովի սեաց համար է մարդարկութեանց դանդատումը , որ առանց երեկք ակնածելու կը գոչէ , և մարդ ՚ի պատուի էր և ոչ խմացաւ , հաւասարեցաւ անբանից և նմանեցաւ նոցան , Վհ կ'ամաչեմք ըսելու թէ ճշմարիտ է . սակայն ուշադրութեամբ ալ յարմար կը գտնենք մեր ընթացքին , կամ աշխարհիս մեծագոյն մասին ընթացից , ՚ի բաց տռեալ անոնք , որ գիտեն բը նութեան զօրութիւնը , և անովալ թէ մարդ ինչ պարտը , և ինչ վայելքներու իրաւունք ունի : Աթէ այս ամենը պատկերացնելով մեր մըաքին մէջ ուշի ուշով նկատելու ըլլանք պիտի տեսնեմք , որ այս ամենը ուրիշ բաներու պատ զները չեն , եթէ ոչ

տգիտութեան եւ անկրթութեան ։ Վանդի դաստիարակութեան լուսաշ շաւիդ ճառագայթներն են, որ իրենց ծառալուած տէզերը անմիջական նշայլ ներով կը փայլեցնեն ներկայի որդիները Արօվհեանեւ դաստիարակութիւնը որ բոլոր բարութեանց արմանն է, կը ճախացնէ մարդուս իմացականութիւնը, դաստիարակութիւնն է, որ կը ճանցնէ մարդուս իւր պարագառութիւնները պատիւը պայծառացը նելով. դաստիարակութեամբ է, որ մարդու կը գործէ ըստ իւր բանականութեան Շատ որում որչափ որ մարդը բանական ստեղծուած է, անօդնական չէ կարող իւր գծին մէջ յառաջանալ, զոր օրինակ, նորածին մանուկ մը թօղունք անասնոց մէջ, անմարդաբնակ վայրերու մէջ, պիտի տեսնեմք որ մանուկն ամենու պիտի գառնայ նայն անասնոց բնութեանը, նոցա ձայնը պիտի հանէ. վասն զի խօսող մը չը կար իւր տոշեւը որ անորմէ խօսիլ սորմիլը, անասնոց շարժումները տեսաւ, և նոյնն ստացաւ, այսպէս ալ եթէ՝ ունենայ իւր առջեւն ըստ բանականութեան գործող կաարեալ օրինակ մը, նցնը պիտի սորմի անտարակցաւ. Արգոյ հանդիսականներն պարզնէ, Զեզ հարցնեմ, Բնչէ պատճառը որ այս գարը լուսաւորութեան գար կը կոչուի, եթէ ոչ մարդկութիւր որ մինչեւ ցարդ իւր գաստիարակութեան թերի ըլլալովն ըստ մարդկութեան կատարելութիւններ գործերու կը տկարանար. սոյն գարերու մէջ գաստիարակութեան յարգն աւելի ճանաչելով հետզհեանէ կ'ու զէ իւր ըստ պայծառացունել. Եւ հին ժամանակաց բաղդատութեամբ հիմա աւելի շատ կ'երեւին կը թեալներ. Ահա ստոր համար է որ լուսու որեալ կը կոչուին վերջին դարերու ։

Վացեալն ափոսայլ ուրիշ օգուտ ընդի եթէ ոչ ապագացին ուրիշ շարժելու գրգում մ'զդալ. մեզ համար մուածելու չենք ամենեւին որ ինչու մեր ծնողները կատարեալ գառափարակութեան չեն յանձնած մեր կենաց սկիզբները, մեր թերին ճանաչելով սալութ կատարելութիւնը պատրաստել, աշխարհի առջեւ հաւասար պարծելի է, առաքինիի մը շարունակ գործելու պարծանոցը. Այս պէս ահա սիմոնի վայելէ աշխարհ (ոչ երկրագունդն, այլ մարդիկներս) աստիճանաբար բանավշրութեան քաղցրածաշակ սրտուղներէն, մէկը միւսին աւանդելով շարունակ :

Որդւոց յառաջադիմութիւնը ՚ի փառս Հարց է, և երբ այս ինչ դար մը կը պայծառանայ դաստիարակութեան և գիտութեան նշողնեք, կը հետեւցնեմք որ այն լուսոյն ծագումը նախորդ գարուն սկսած է :

Վեն եզրակացութիւն յայտնի գլուխութելու հարկ չկայ : Կախադասութիւններն ալ կը գուշակեն լսողնեներուն. ըստ որում հետեւեցու ցին հետեւութիւնն անմիջական է. Արով և կը պարաւուրիմք միշտ մեր ստացածը մէր Արբազան Հօրդ, գերապատի Հարց և ընդհանուր Վդգին ճըշմարիտ բանասահրաց, զոր խօստովանիլ մեր քաղցր պարտակատարութիւնը համարուած է մեզ միշտ .

Գէրգ Տ. Յարութեանեան Իսմայիլի :  
Աշ. Ժ. Արժուրանի :

Յամ Տեսաւ .  
1870. Եղիլ2.

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՐԲԱԳԱՆ ՀՈՅԻ  
ԵՒ ՑԱՐԴՈՅ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻ

Չկայ երբէք երկրագնտիս վրայ  
աղդ մը՝ կամ որ և իցէ ժողովուրդ մը,  
որ ամէն կողմանէ թէ բնապէս և թէ  
բարոյապէս կատարելութիւն ստա-  
ցած ըլլայ, սակայն ներկայ դարուս  
մէջ ամէն բերան, ամէն շրմունք և  
ամէն մատ կը ցուցունեն աղդեր,  
զբս ամենատրասաւորեալ աղդ համա-  
րած և իրենց յայսն անսնց վրայ դր-  
րած և զայն իրենց առաջնորդ բըռ-  
նած անոր շաւզին հետեւելու. կը  
չանան : Վրդեօք բնչէ ասոր շարժա-  
ռիթը, և ինչու արդեօք մեր աղդն  
ալ ոյսպէս օրինակ մը չէ կարող տալ,  
անտարակյա ունի իւր պատճառը,  
և որով հասարակաց կատարելութիւն-  
ներն անօգուտ, մասնաւորաց հան-  
ձարներն եթէ ծածուկ և եթէ եր-  
բէք ձանցուին ալ բառ չափու արժա-  
նաւորութիւն չունեցող, իւր օդասա-  
կար առաջարկութիւններն անդործ,  
վերջապէս իւր կենդանութեան շունչ  
տուող ամէն պարագայններն երեսի  
վրայ մնացած են : Վրդեօք կայ աշ-  
խարհիս մէջ աղդ մը՝ որ ունենոց ոյն-  
չափ բնտիսն կատարելութիւններ  
մէկտեղ, որչափ որ Հայ աղդին փառ-  
րիկ խմբեակին մէջ գտնուող անհատ-  
ներն ունին : Հայն Վւրոպայի որ աղ-  
դէն յետ կը մնայ : Վւրոպական աղ-  
դերու ունեցած կատարելութիւննե-  
րըն՝ ըստ ամենայնի կրնաց ունենալ  
և Հայն ալ, վասն զի այն կատարելու-  
թեանց բուն սկզբնաւիմ եղող ըլլ-  
գայուն սգին ունին ռասմնք ալ թաղ  
որ ունին նաեւս բարեխառն կազմու-  
ածք, բարեբար բնութիւն, և ասոնցմէ-  
զատ իրենց զգայուն և շարժուն հոգ-  
ւոյն արդասեօք՝ ամէն բնական նըր-

բութեանց մէջ յառաջադիմելու կա-  
րողութիւնն և ամէն տեսակ ուսմանց  
և արհեստից համար ղարմանալի յար-  
մարութիւն : Թողլ ըստուի որ Հայ մը  
մը Հայուն համար գովեստ կ'ուտայ,  
ոչ, Հայուն այս յատիսութիւններն ու  
տար ազգաց բերանն ալ գովարանու-  
թեամբ հոչակած է շատ անզեր : Վ-  
ար ուրեմն ով չպիսի բաէ թէ Հա-  
յուն պակասութիւնը միայն ժողո-  
վրդոց թերի կրթութիւննէ : Բայց  
արդեօք Հայը ընդունեց այս մակ-  
դիրը, և պիտի թողլու որ ուրիշները  
իրաւունք ունենան այսու հետեւ ալ  
այսպէս անուանել զինքը : Վմենեւին  
ոչ, մեծ յաւսով պիտի խօսիմ, որ Հայն  
այսու հետեւ այս թերութիւնն ալ  
պիտի վերցունէ իւր վրայէն . որով  
հետեւ երբեմն ցոյց կրւտայ իւր ըն-  
թացքին մէջ նայնապիսի շարժումներ,  
որոնք աղդի մը խակական երջանկու-  
թիւնը կը նկատեն, և այնպիսի եր-  
ջանկութիւն որ յառաջադիմութեան  
ցոյց է, ինչպէս որ կը կատարէ ինքը  
ոգինները շարժաղ ազգային օգտակար  
հանգէններ, որոնք խիստ օգտակար  
են և պիտի ըլլոն՝ իւր տպագայ եր-  
ջանկութեանն համար . և որոց կար-  
գէն է նաեւ այսօրուան հանգէսս,  
որուն առ թիւ այսօր իւրուն բազմու-  
թիւնգ, Վրդոց Հանդիսականնը, ժո-  
ղովուած նպաստկ ունիք Չեզ՝ աղ-  
դիս քանի մը մննիսնց՝ անցեալ օրե-  
րու. մէջ ցոյց տուած, իւր վաստա-  
կոց տկար և քիչ յառաջադիմութիւր  
վարձարելու : Վհա աշխատող մա-  
նուկին համար, բաւական գաղ պիտի  
ըսեմ հարց հայեցուածք մը, որ թե-  
թեւ ինչ կը ժպտի ապագայ բարիք-  
ներ սպասող մնաց հետեւութեամբ:

Վսիոք թէ Հայը աղդային օգտա-  
կար հանգէններ կը կատարէ . արդ-  
եօք ինչ օգուտ պիտի ունենայ, որո-

նենք անդամ մը թէ ազգի մը լուսու և որութեան համար այս տեսակ հանդէսներ կրնան երբէք արտադրել որ և է մէկ նպաստ :

Դաւած և գիտուած բան մ' է արդէն՝ որ մանկութին աղքաց ուրուն գըն է . և մանկութիւնն է ասպարաց յին կենաց սրայիսութեան վճիռը տուող, Այսոյն գիտենք առ հասարակ, որ մանկութիւնն ըստ ինքեան կրարին շարժելու յուսադրիչ կէտ մը չ'ունի, և մանկութիւնն եթէ ըստ ինքեան պիտի ծերանայ, նորա հետեւութիւնը կամ ապագայն վճռելի չ'է . բայց միայն մանկանց արուած կրթութիւններն են, որ գրեթէ բացարձաւ կասլէս կը նախատեսեն անոնց ապագայն: Եւ որովհետեւ գպրոցն ուրիշ բան չ'է, եթէ ոչ հասարակաց մանկութեան կրթարան, ուստի և կը մնայ մեղաեսնելթէ՝ արդեօք այս տեսակ հանդէս մը կամ քննութիւն մը ինչ օդուտ կարողէ ունենալ գպրոցներու յառաջադիմութեան համար, ուրիշ տեսակ օգուտաները զանց ընելալ միայն կը նկատենք որ գործ մը քաջերութեամբ կրկնն կը յառաջանայ, այս քաջալերութիւնը գրոցին համար ուրիշ բան մը չ'է, եթէ ոչ քննութիւնն է անոր հետեւորդ այս աւորդ հանդէսս, և ասոնց նմանիները, որ ուրիշ բան ըսել չ'է, եթէ ոչ քննութիւնը ցուցուած այն բիշ արդեանց հաւանութիւն մը, որտի աղնիւ զբացմամբ որ բորբոքիչ պիտի ըլլան անշուշտ աշակերտաց ջննից և աշխատութեանց, թաղունք օտար աղգերը մանաւանդ Հայուն համար մէծ օգուտ ունի հանդէսը, որովհետեւ ցրուած է ժողովուրդը աստ և անդ, շատերը հեռաւոր երկիրներ գաղթուած . զուրկ ՚ի միութենէ, և անոր արդասիքներէն, ուստի հասարակութեան

մէջ կատարուած այս տեսակ հանդէս ները, անշուշտ այն հեռաւոր տեղեր գտնուած Հայուն սիրտը պիտի գըրաւէ և սլիտի շարժէ՝ որ ինքն ալքանի որ Հայ վաեմ անունը կը կրէ, ձեռնատու լինի և մասնակցի այն ուրախութեան՝ որ ընդհանուր աղգին համար է . բանով գպրոցն է ըստ մեծի մասին որ զինքը պիտի կացուցանէ ապագային մէջ: Եւ արդէն երբ զգայուն սիրտ մը այս տեսակ հանդէսներուն ներկայանայ՝ անշուշտ պիտի ըդգածի և պիտի սկսի իւր սրտին մէջ ծագիլ եռանդ մը և հետեւաբար պիտի սկսի օգնել գպրոցաց:

Որդ՝ հասկցանք որ, հանդէսն՝ մէծ օգուտներ կ'արտադրէ եղեր դպրոցի մը համար . ուրեմն ինչ ընելու եմք ասոր ծաւալման համար, թէ ոչ շարժիլ, որովհետեւ շարժումը կէնդանութիւն կ'ենթադրէ, կենդանութիւնն ալ միշտ գովելի է: Ինչպէս ամէն գարերուն՝ նցնապէս և ներկայ զարուս մէջ մարդկութեան վեասակոր և ամենէն եպերելի յատկութիւնն է անշարժութիւնը . անշարժութիւնը կրսեմ, որոյ հետեւանքն է կատարելապէս փոստիլ ունեխիլ խակ: Եթէ չը շարժիմը, անշուշտ պիտի վեասուիմք, և որով պիտի կործանեմք Ահակեան և Վեալ ոպեան սուրբ հոյրապետոց Հայոց աղգի լուսաւորութեան և վերակենդանութեան համար հիմնած սուրբ տաճարը. Վիթէնախատինք չ' Հայուն այն ասեն՝ երբ Հայ գրականութեան այն բարձրութիւնը կառուցած չ'նքը կործանի, միթէ օտարը ինչեր չը պիտի զուրցէ իրեն: մենք կը պարծիմք որ, մենք հայու սրդի եմք, Ահակ և Վեարովմալ Հարեր ունիմք . սակայն երբ իւրեանց ընթացքը չ'ըլլանեմք, և եթէ անոնց շաւզն լը հե-

տեւիմք, միթէ օտարներն իրաւամբ պիտի լըսեն մեզ այն յանդիմանական ձշմարտութիւնը թէ ալթէ որդիք նոցա էիք, զդ ործս նոցա անշուշտ գործէիր Աւրեմն աւելի օտարակար շարժումներ ցոյց տալով, ջանալու ենք անսնց շնած շնքը աւելի զարդարել և բազմացունել, և ասոր համար ջանալու եմք ծաւալել այն վեհ սկզբունքները, որոնք կը ծառացէն գալրոցի մը վերակենդանութեան համար, թէ հալածել պէտք է աղիտութիւնը և մոքերը լուսաւորել և մը շակել, որովհետեւ անկարելի է, անձակ սրափ մը մէջ ըստ արծարծել ըստ որում անմշակ սիրտ մը կը նմանի այն անապատին, ուր չորացած խոտ միակ կ'երեւի վերնձիւղեալ, ուստի պարտաւոր եմք զանոնք յորդորել և խոսխուսել որ ամէն ջանք ի գործ գնեն ազգի լուսաւորութեան համար, և այս տեսակ հանդէները եւս անսնց գլխաւորներէն մին ըլլուսվ, աւելի ջանալու ենք զայն ծաւալել, որովհետեւ որչափ որ հանդէն երեւի, նոյն չափ շատ շատցուցած պիտի ըլլամք դպրոցի սէրը, որն որ խոկ ինքնի է ազգի մը զէկը, նա է անոր անիւը, նա է իւր գաւազանը, վերջապէսնա է իւր լուսատու ջահը, որն որ աշխարհ ամենայն անոր շաւզն հետեւելու կ'աշխատինին; Վւ եթէ Հայը լուսաւորեալ զաւակ մ'ալ ունենայ, որովհետեւ նոցա ալ գասափարակութեան որկզբ նապատճառ՝ միմիոյն դպրոցին է, վասն զի նոքա հսն պիտի կորենան իրենց հարկ եղած մասաւորական զարդացումը գտնել, հսն պիտի տեսնեն նոքա կատարեալ մարդկութեան մը պէտք եղած բոլոր գործքերը, հսն պիտի փոքր ինչ աշխատելով կարտղնան ապագային համար օրինաւոր հանգը առութիւն մը սրատաստել, հսն պի-

տի ձանշան նոքա իւրեանց ազգը և կրօնքը և այն տեղէն պիտի ստանան հանձար և կրթութիւն իւրեանց բանականութիւնը իւր ըստ փայլեցը ներւու համար, որավիշետեւ հանձարն ու կրթութիւնն է որ զմարդ անբան կենդանիներէն կ'որոշէ. և նոքա այն տեղէն պիտի գտնան իրենց մարմնաւոր պիտոցը հոգալու՝ ամէն կերպ գործիքները. և այն տեղէն պիտի ծագի Վասուած պաշտութեան գեղեցիկ պատուզը, այն տեղէն պիտի սորվին անսնիք իրենց առ ծնողութեան ու միաբանութեան արդիւնքը, հսն պիտի սորվին անսնիք թէ ինչ ըսելէ պարագը և իրաւունք. մերժապէս դպրոցու պիտի յառաջանան այն ամէն բարեգործութիւնները, որոնք մարդուս իւր կենցաղոցն մէջ երջանիկ ապրելու նիւթերը պիտի ըլլան: Աւրեմն ամէն անհատ առանց տարակուսելու թաղ ձանշայթէն պարտականութիւն ունի, իւր ազգի սիրոյն, դպրոցաց յառաջադիմութեանը փոյթ առնելու. ասոր ալ շատ տեսակը կայ, որ և է աստիճանի մարդ կարաղ է այն մի մի աեսակով նպաստել դպրոցաց:

Վրդ՝ Քանի որ գիտոցնք թէ հանդէսը խիստ պիտանի գործիք մը է՝ յառաջադիմութեան համար, և հետեւապէս քանի որ խիստ մեծ օգուտ ներ ունի դպրոցի մը համար, և որովհետեւ դպրոցն ալ ամէն բարեաց ալքիւրն է, և որոյ յառաջադիմութիւնն ազգէն կախումն ունի, ուրեմն ցոյց տանք կենդանի շարժումներ և ջանանք ընջել այն վաստակունքը որ կուտան մեղշատերը « Հայերը թերակիրթ են » ըսելով:

Չմոռանանք ըսելու որ բարեգոր-

ծին յառաջը բերած օդուանն երբէք ըլ  
մասցուիր , գպրոցիս քիչ և շատ , ոչ  
թէ յառաջադիմութիւնը՝ ոյլ անոր  
աշխատութիւնը , գարձեալ կը պար-  
ախմբ անոր հոգաբարձու Արքազանիդ  
և Գերապատիւ միաբանական սուրբ  
հարց , որնց սրտի փափագանաց հե-  
տեւութիւնն է անշուշտ որ աղքային  
մանկոյն մէկ մասն կը դաստիարա-  
կուիմք գպրոցիս մէջ . Դարուց ՚ի գա-  
րը յառէ՛ պիտի հնչուին բարերա-  
րաց այսպիսի անփոխարինելի ձեռնար-  
կութիւններն զօր յառաջու ընէ բեր-  
նով ըսել ամեն ոք կարող չէ , հոգ-  
ւով և սրտով իմանալ շատերը կարող  
են :

Յ. Յ. Թաղապահ .

Աշ. Ժաման . Վարժարանի :

1870 Մայիս .

Տեղապահութեալ .

Բանախօսութիւն բանասլրական .  
ազգասիրութիւն . ազգաւեցութիւն . ա-  
ռեսաբեր . գումարկու . յուստիան ան-  
խոռն :

Ադամակ . Չմնաց աղքային ոգին ,  
չմնաց և ձանաշող , աղքասիրութիւն  
ըստ նետուեցայ , զրի իմ անձս և ու-  
զեցի փրկանօքս ապրեցնել . ստիզյն  
ով գիտէ աշխատողին միաբը , վսո-  
տակողին քրտինքը , մշտկին վսրձը ,  
ով գիտէ զօրապետին պատկը , յաղ-  
թութեան մրցանակը , քաջուերու-  
թեան հետեւութիւնը : Վմենայն  
ինչ դարձան ովնչ : Կը յորդորեմ  
ընկերս , կը մերժէ խնդիրս . վասն  
զի իւր անցեալը կը յիշէ . կը յորդո-  
րեմ բարեկամս , իւր կորուսոր կ'ափ-  
ուսաց , կը կանչեմ զրացիս , գալիքը կը  
խորհի , անցորդին կանչեցի և ցաւ ոք

որովի լսեցի , որ և է իշխանութիւն  
թագ է իմ գլխուն : Քաշուեցայ մէկ  
կողմ և չդադրեցայ , կարծես եռան-  
շը կը բորբոքէ ջիղերս , կամ թէ ա-  
րիւնս կը ճմէ սիրտս : Կամ ձիւնի  
կարկաս մը ինկնայ իմ վրաս զովա-  
նամ քիչ մը , կամ աղքիւրակ մը հո-  
սէ մազերուս որ պաղիմ քիչ մը .  
ապա թէ ոչ համայն աշխարհը փայտ  
է առ ջեւս , թող լրւու կենան , այրեմ  
բոլորը : Խուռօչներէ կանչեցի չուներ  
արձագանդ ձայնս գագաթներէ կան-  
չեցի , առանց մէկը լսելու ցնդեցաւ  
յօդս :

Ադամակ . Ինչ ձայնդ կը թողուս  
գարձեալ , աղքասէր , աղքասէր , գոր-  
ծըդ ովէ տեսներ . խօսքով ինչ կը լսի  
ուսարազգիններէն ալ չէր ակնա-  
ծեր , կարգ և կանոն գիտցողներն հե-  
մայ ինչ կը սեն : Զգենք գործերնիս  
կանգնինք մէջ տեղը , անցեալէն ՚ի վեր  
կեցած ես այս անզ և չես գիտէր  
զեռ թէ ինչ է շահդ : Այս երկու  
մարմաց շփումը կոյցակ կը բերէ , սո-  
կոյն ջուրը ջուրին զարկ , կամ թէ  
փայտ մը տու ջուր ծեծէ : Արդէն  
չէր նկատած որ շոգենաւաց մեքե-  
նայներ հազարաւոր ձիերու զօրու-  
թեամբ 60 տարիէ ՚ի վեր անդադար  
կը ծեծէն ջուրը . եսեւն ինչ տեսար .  
չէրէ միոյն հուր ջիկայ , այլ և ոչ խոկ  
կայծ , և այսու հետեւ ալ մի յուսար :

Գումարէր : Օուր ջան անօդուտ  
վաստակ . պատգամախօսի մը չափ  
գիտեմ որ Հայոց աղդը երէկ չէ խըն-  
դացեր , վաղն ալ պիտի չխնդայ , թէ  
և կանխսատես ըլլալու համար շատերը  
պիտի ցաւին որ հանուր աղդի մը կը  
գումարէմ , սակայն ինչ ընեմ , անունս  
գումարէրէ : Այլտու է որ ներբին տե-  
սութենէս խորին մոածութիւններէս  
կը թելադրէ զայս ըսել , և ոչ միայն  
բերանս է կ'արտասանէ : Թող հաս-